

## ԳՐԱԿԱՆ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՄԱՆԹԻԶՄ

Վերլուծում:

Ա) — Մեր ռոմանթիզմը պատմական է, բային ետև ընդունելով հայոց պատմարեան պաշտամունքը: Մաքիս կ'այցելէ պատմագիտական բայց, ստեղծելով, նոյն ատեն, որոշ տարակոյս: Ֆրանսական և գերմանական ռոմանթիզմերուն մօտ ալ գէպի Միջին դար հետաքրքրութիւնը — պատմագիտական — չի նմանիր մերինին: Անոնք այդ շրջանի իրենց պատմութիւններուն գիտութեան ձգումներով կը խոռ զարկեն: աւելի յստակ, աւելի տաք տեսնելու, զգալու, աւելի հարազատը գտնելու փոյթով մը: Մե՞նք: Նուազք շարքէն Հայունին ոչինչ կ'աւելցնէ մեր հայրենիքի գիտական, իրական մտատեսաւմին: Մենք կ'ապրինք մեր պատմութիւնը, մեր ներկայէն հայտական, ամօթահար: Նօրը տամ որ Բարեգոր մըն է Միջնադարը ոգեկոչելու, ինչպէս և այդ փորձը Թոռու Լեւոնին: Հիւկո, իր վկաը յօրինելու համար ուսումնասիրած է, որքան որ ընդունակ էր նման ծանր աշխատանքներու, տրամադրելի բոլոր ազգիւներու այդ մեծ եկեղեցիին կեանքին ու զայն յագեցնող զգացական ապրումներուն շուրջը որոնք բոլոր մայր-եկեղեցիները կը վերածեն ծանր աւազաններու, ուր կը թափին ազգերու ամենէն ազնուական բխումները, ոսկին, աղամանդէն սկսեալ մինչեւ արիւները մաւտաղատի կոյսերուն ու երիտասարդներուն: Հիւկոյի վէպը նկարագիրներ, անձնաւորութիւններ, վիճակներ ու տուամաներ սեեռելու իրական իր պարագէն աւելի, վեր՝ կարծես կը հետապնդէ պատմութեան բառապարկելու, պատմութիւն ընելու աւագ ցանկութեան, Թոռու Լեւոնին կ'անգիտանայ: այդ ցանկութիւնը: Անոր ալ հետապնդածը գիտութենէն վեր, անդին՝ կեանքն է իր ժողովուրդին, այսինքն պատմութիւնը ուրուն տարբերը եթէ մարդոց անունները կը յօրինեն, բայց որուն հոգին արարքներուն,

գէպերուն ներսը կը կազմաւորուի: Վարդան մը անուն մըն է տնչուշտ, բայց չէ Վարդանանց պատերազմին խորհուրդը: Միշտէի քառուուն հատորները, պատմական ռոմանթիզմին այդ շքեղ յաղթանակը, կը միացնեն պատմական ու պատմագիտական կանը իրապատ ֆրազէորին Սարմանց ուռմանթիք պատմականութեան գլուխ-գործ ծոց մը, այսինքն՝ անցալին իրը խորհուրդ ու իրը նիւթեղէն կեանք — գուք հասկցէք ժողովուրդով մը ստեղծուած քաղաքակրթութեան բոլոր կերպարանքները, զինուորականութիւնն ու վաճառականութիւնը ևայլն — լրիւ, հարազատ, կենցանի վերարտադրութիւնը: Այդ ռոմանթիզմը, Եւրոպական առում, իրեն առաջնորդ ունի ահա այդ ձգտումը, զրականութեան որքան հաստատ գիտութեան ոպասարկելու և ասովի՝ զգայնութիւն մը, բարեխառնութիւն մըն է: 1830ի Եւրոպական ծանր փառասիրութիւններէն ծագում առած: Չեմ լայննար Եւրոպականին հանգամանօրէն օւսումնասիրութեան: Կը գոհանամ գիտել տալով որ պատմական վկապ, պատմութեան իմաստասիրութիւնը, պատմական հաստա զիտուրեան մը կազմակերպումը, աւելի կամ նուազ իրաւ ու փցուն տարացներ նոյն ատեն, ծնունդ առած, հասակ նետած, ուռւամներ ըրած կամ վաղատի մեռած են, Ալլչանի աչքին բուն սկզ առնէ, որպէսզի մենք արտանուինք մերիններէն պահանձելու համապատասխան առաջադրութիւններ, արդիւնքներ կայ տակաւին գրական եւ իմաստասիրական խառնութեան բառուուրդը(\*), բոլոր քիչ մտածող ու շատ զգացող մարդոց փառքոց փառասիրութիւնները գուացիները գուացութեան կը վարէ մեր իմացական կեանքնը:

(\*) Որ, մանաւանդ Փրանսացիներուն մօտ (Խովզնի զպրոցը, Հիւկո, Լամբէ, յիշելու համար քանի մը յատկանշական վարպետներ) զրածան ուրոյն սեռ մը կազմելու չափ յաւակնութիւններ է սեղացած և մեր նորահասատ գրականութեան վրայ գործազրած է առաջին չարաշուք ազգեցութիւնը, զառածելով մեր տաղանդները զգպի ցնորսական փառասիրութիւնները, խորհուրդը կատար գեղի խարակին, որմէ տառնը ութամատի պատմանի մը, Մինաս Զերա, զպրոցի սեղաններէն կը վարէ մեր իմացական կեանքնը: Գրական Փորենց գրական և իմաստասիրական խառնութեան առաջին նմայն է մեր մէջ:

1840ին, այնքան մօտ առաջին կայսրութեան (Նաբուշէոնի կայսրութիւնը) տապահումնեն անմիջապէս զերջը, ու մանաւանդ իրենց այնքան ընտանի, իր փոքրագոյն իսկ նրառութեանց մէջ այնքան ծանօթ գրական երկու դարերուն (18 և 17րդ դարերը) արդիւնքներուն փղոսկրեայ փառքին դիմաց, երբ կրկէս իջաւ ոսմանթիք շարժումը ու սեղանի բերաւ հետու ինչպէս մերձաւոր անցեալները, կասկածի ճգից մեծ որակուած դարերու գրական տասնաբանեաներուն արժէքը: Պատասխան՝ ամեն բան: Մեջնքու: — Դարձեալ ամեն բան: Բայց ֆրանսացի մը, կանխող գարու կէսերվուն, իր հայրենիքը սիրելու, անոյ խանդակառուելու համար ամենին ուշ պիտի մտածէր գրականթրեան, մանաւանդ գրական զբարցիք մը որպիսին էր Խոմանիքմբը: 1850ին, Պոլիս խուռ ու խորոնկ երկունքի մէջ էր մեր ժողովութերքը: Կ'աւետէին իրեն թէ գտնուած էին, գարերու փոշիէն, մեր պատմութիւնը, մեր լեզուն, մեր մշակոյթը ու կը հրաւիրէին զինքը ատոնց պաշտամունքին, վերանորոգման, լուսաւորման: Բայց առաքելութիւնները գտուար կը պազարերին: Մեր ժողովութերքին հոգեկան ընկալչութիւնը զուգանես չէ իր իմացական ընկալչութեան որ միշտ չէ հասած առաջինին իրաւութեան, լայնքին: Զանգուածը, ծալպատիկ՝ իր թմբիրին խորը, իր հացին տագնապովը և իր փոքր գէներուն հեշտանքներովը տարուած, ժամը, անոր սենեկը (որ Առհնդդարանն էր այդ համայնքներուն), պատրիարքարանը, պատրիարքը, եպիսկոպոսը, գիւղապետը աւելի յետոյ գարժապետը կը նկատէր բնական անդաստանները իր հետաքրքրութեան: Աւելցուցէք բարքը, թուրքը, թլվանքէնը, բարձր գասակարգին ապազգայնացած հոգեվիճակը, կրօնական բազմասիսակ պրոպականալը (կաթոլիկ, բողոքական հերձուածերը որոնք անհուն սպառում կ'արժեն մեր հոգեկան կորպու անօգուտ, վասակար ձեռով մը մեզմէ վատնելով), առետուրը, ու ասօր գաշանուրուող թուրքիոյ մը հեռանկար կարելիսաւթիւնները: Եարեւել այսպէս պայմաններէ պրկուած զանգուածը, զայն կանչել իր ազգութեան իմաստին, անոր տալ զգացումը իր արժէքներուն, մանաւանդ՝ նոր օրերու իր գերին (զոր կը հասկնային զարթօնքին

զոյգ թեերը, ուսկայով և խելովլ թուարանութիւնը), չի նշանակեր միայն ընկերական, վերանորոգչական գործունէութիւնը: Գրականութիւնը մէկն էր այդ զարթօնքին ամենէն ազգեցիկ միջոցներէն Ու պաթմութիւնը այդ սեսին կը պատկանէր գերազանցապէս ոչ միայն մեր մէջ, այլև ստարները զայն զործածեցին գրեթէ, մեր նպատակներով: Անգլիական պատմական վէպը միայն նկարագեղ տեսիլքներու ապրումները չունեցաւ իրեն առաջադրութիւն երբ ոգեկուց հին Անգլիան, լիներու Սկոլզիան, այլև ջանաց զերագտնել կեանքը այդ գարերուն, մերձաւոր հարազատութեամբ ու հասանելի կարգառութիւնը: Առաջիկ Հայութիւնները այդ պատմական կայութեամբ առաջին կերպարանքն է Հէքիւնանի, Դուրեսնի, Պէջիկթաշեանի Թատերգութիւնները նոյն զգացումն տարբեր երեսները, մէտէ երբեք պահ մը ուսկենք մոռնալ Յովհան Միրզա Վանանդեցիի Պումաները, Թաղիադեանցի Ալիքերը, առանք տարրեր ձեռերով կանչուած են նոյն սպասին: Թէգեանի և նար-Պէյի ողբերգութիւնները ուրիշ ազգիւրէ մը չեն բիփի: Առ պէտք կը զգամ հոս ձեր ուշադրութեան յանձնելու ազգային երգերու ոսկեբարը, սանկ 1850էն մինչև 1890: Կովկասէն սկիզբ առնող կանխող գրառու կէսերուն, դարու մը վրայ դեռ իր թափք անսամբու զանող: Գահիրէ հրատարակուած Հայկական կիականարանը (1942) միայն տպագրական — այսինքն առեւտրական — ձեռնարկ մը չէ, այլ փաստ մը թէ քնարական բանասակեծութեան այդ հոսանքը իր ակերը ունէր մեր ժողովուրդին շատ ներսերը: Նիւթէս գուրք է այդ երգին պարզած շրջափոխութիւնը: ինչպէս զբաղիլ անոր գրական կամ երաժշտական արժանիքներովը Խղճամիս որթան ինելացի մարդ մը այ մթերքին վրայ աւելցնելով յեղափոխական, ինչպէս Կոմիտասով ընդհանրացած ժողովրդական ստեղծագործութիւնը, պիտի հասնէր գեղեցիկ արդիւնքներու: Հոս, զիս հետաքրքրուղը հոգեխառնութիւնն է այդ երգերը յօրինել մզուողներուն, որ, իր կարգին զիս կ'առաջնորդէ զանոնք պռացողներու հոգեվիճակին: Ու սումանթիքմը, մտքի վիճակ ըլլալէ առաջ հոգիի վիճակ մըն է, բոլոր ժողովուրդնե-

բուն մօտ։ Ու հայկական սովանթիզմը իր ամենէն սրտաշարժ կերպարանքները, ամենէն իրաւ ապրումները թերեւ գրած է այդ երգերուն մէջ։ Դիրք մը աչք չունի։ Երգը՝ թէւ։ Ու կը հետևի եղբակացութիւնը, ի՞նչ փոյթ՝ այդ երգերուն ձեւական յաճախ անկանգնելի հետեւակութիւնը, մշակուած միտքէն մինչեւ պարզուկ աշուղին սրտէն փրթած ըլլալու արժանիքն ու գժբախտութիւնը — հարիւրաւորներ մասնակցած ֆն այդ երգերուն յօրինման —, էականը անոնց թափանցումն է լայն խաւերէ։ Դարձեալ ի՞նչ փոյթ անոնց եղանակներուն մէջ անկնիք ճայնը, բիրս աղմուկը, ճգգուն հետեւակութիւնը (յաճախ օտար երգերի փոխարակի բառ ինչպէս էին), սարէն ծորէն մէկտեղուած բացագանչութիւններու ճարտարապետութիւնը։ Մեր խանդին, կիրքին, անապարանքն մէջ ատեն իսկ չենք ունիւ ցած զանոնք իրրեւ բառ ու ձայն մեր խորուններէն քաղելու, ու փոլոցին, օտար քէն, սրճարանէն պատրաստ կազապարներ առնելով փակցուցած հենք անոնց մարմիննեն։ Մեր ազգային քայլերգին եղանակը իստալական սրճարանէ մը կուգայ։ Մեր Հայրենիքը թարգմանութիւն մըն է։ Բայց ատոնք գտաելու ժամանակը չունինք։ Զարթօնքի շարժումներուն մէջ արագութիւնը, վազքը նկարագիր կը ստեղծեն։ Ինչ կ'արժէ տարի ըստած։ Աչքու կը դոցես ու կը բանաս։ Աւ ահա Մայիսը, այսինքն ազգային սահմանագրութեան տարեդարձին համազգային տօնակատարութեան ամիսը, ինչպէս վարդին ու սոխակին, զեփիւրին ու ալետիկին մեղրալուսկանները։ Այդ համայակական տօնը իրական ուխտաւորութիւն մըն էր այդ Պուիսին ուրեկէ հանգիտորեն կը տարածուէր հետառու գաւառները մինչև։ ճառափախուրիւն։ Կը հասկնաք անշուշտ հենքն ու խոռովը Մինաս Զերապ պատանինին որ նման տօնի օր մը կը բանայ սկիզբը իր հոետորական առաքարէցին։ Ու նոյն ձեռով կը հասկնաք գարձեալ սրպէսպի արի տրիստները, մեծ ատաղանդ երեսփառանները, քաշարաւ վարժապետներ, ամէն տարի հարցին տակն ըլլան նրութիւններ մատուցանել ամբոխներու արբեցումին։ Քիւրեմը պոռացած են այդ երգերը, ազգային հւանդանոցի պարտէղներուն մէջ մինչ լարեւնան, սրինգը, ջութակը նազարան։

տափը կը պուպուային ու տաենախօսը մազերը հովուն, բռունցքները երկնիքին կը կանչէր մեր պատմութեան հերոսները . . . Ուրեմն գէպ, թատրոն, բանաստեղծութիւն, երաժշտութիւն բոլորն ալ տրամադրութեան տակն են մեր ոսմանթիզմին, որուն ամենէն դիւրաւ սեեռելի կերպարանքը այդ հայենասիրական խանդին(\*) է անհաւասիկի; Ամբողջ գիրք մը անբաւական պիտի գար պատմական մեր ոսմանթիզմին հետ կապուած նկատողութիւնները սպառելու է լման երկու սերունդ (Զարքօնք-Ռումանիքիներ և Դեպի Խաղաքացեներ խումբը) գրագէտ որքան հմուտ, արեւմտահայերումէջ, ըրին իրենց լաւագոյնը, հայոց պատմութեան իրաւ զգայարանք մը, զգայնութիւն մը առանձնացնելու, սեեռելու և յօքան ընդդարձակ ճիր մը վերջ ի վերջոյ ինքնինքը կը պարտադրէ ինչպէս կ'այլակերպէ. թէ վենեսարիկցիք, թէ Վիէննացիք կը հաւատան թէ գրած են հայոց պատմութիւնը: Զըլլային Գուրեանի տաղարանը և

(\*) Եւրոպական ժողովստրգներու մօտ ռուման-  
ի թիգմը ամենէն աւելի արգասարեր ազգեցու-  
թիւններ երեւան քերար պատասխանա քայլիքն  
լայս: Ժմ: զարու գերարածութիւն յաջողութեածք: զե-  
կականութեան համար, պատամութեան կը բարա-  
գուածմ է: Ու անու սկիզբը կը դայ ուսմանթիգ-  
նէն: Ենգաբերու շարայարման կամ ասոնց շուրջը  
ինքարու ընդլայնամենքու աւանդական կամ  
առողութիւնն որու եղանակին վրա, որով կը գրաւէ-  
պատամութիւնը մինչև աւանդիքը, կ'աւելի ու-  
նը այդ ոգիին չնայի, դարերու և ցեղեցրու-  
ցայիք, ճայնը, տօսկարար հանգամանիր, մշակոյթ-  
ի երու սովորական դրուագաւունին կը յաջորդէ և-  
տամութիւնը հանձնելու ասոնց ներին, զարձեալ  
անապահաւագար հանգամանքներուն: Երբեմն՝ լայ-  
տափով բարեքերու մթերք, որ կը չնայա իր հըմ-  
ականը կանչըսորեն սնոն, փայլվ, կուրորդ՝  
քրելց պայման մըն է Սիւցէին ինչպէս Սենթ-  
կովովին հասոր —, երբեմն տամարքի վերակա-  
զմաւի կեամբն, այնքան ուսուերի մէջ մաս-  
քական վէպու, քանի որ պատամութեածք վէպու-  
լայ իր առաւելութիւնը կը շահի կենաքէն ալ-  
պաշտպանուած ըլլաւու բարիգով մը: Ար ամ-  
ենք, անման բաւելու չափ իրան եղա, մեր, կ'ը-  
ստիւմնէ: Դարձնելու նորագական ազգեցու մօտ,  
ներկա իր մըն է: Նորագական ազգեցու մօտ,  
ասիրական ասքարակերու ընդմէշն — տեսնելու-  
ուր, ուրիշ իրազաւթիւններ, անեմքանեւի ու-  
նակարելի մինչև 1830: Ժմ: զարու սկիզբը՝ կա-  
տածիլ օրինակ Կոլթէսի մը, Պուտէի պատմական  
պատասխանը երեւն տարութեան անենեթը պիտի  
ուսուաւ:

Պէշկիթաշլեանի եղերերգները, սխալ պիտի չըլլար թերես մեր ռոմանթիզմը սահմանափակել պատմականին ներսը, Եւրոպայի մէջ եւանձ միայն եղող սա վիճակը մեր մէջ մեր ձգտութերուն լիութիւնը ունի իրենքերագոյն նպատակ։ Կը հրաժարիմ կշուը գործադրելէ, պատմական արդիւնքին վրայ մեր ռոմանթիզմներուն թերես միամիտ ու հանճարեղ պատանին, Պ. Դուրեան, կը հաւատար թէ ծառայած է մեր պատմութեան ժողովրդականացման։ Շրջելով վիրագրումը կ'ըսենք. Դուրեան շրջանին հմանական ճանապարհին տակ, իր տաղանդը չէ վախցած վատնգելէ աշխատանքներու վրայ որոնց «բարեօ» պատրաբերումը կախում ունէր անտաղանգ ազդակներէ. — նմուշը իւն, քափանցում, դատողուրին, մատեսութիւն և ասոնցմէ վերջ միայն վիրող ուժ որ համազօր է կեանքի զգայարակներն։ Աւելի քան ստոյդ է որ պատմականը մեր ռոմանթիզմին տիրական նօրը տալով հանդերձ, քիչ չափով բարերարած է մեր զարքեցր զոր պարտաւոր ենք ազդադրել վրան ծանրացող ծաղկելունչերուն մոխիւրէն ու արքենորել իր հարաբերականացմանին մէջ, յար յայտարարելով գրականին վեր, գրեք դուռը տարածութեամբ շարժում մը, յար և նման Ե. Գարու մեր զարթօնքին, ասոր պէս գրականուն վրայ, համար, իրը թէ աշխատող, բայց խորքին մէջ բոլորովին տարրեր ցանկութեանց սպասարկու, Մենք գիլը գտանք ոչ թէ գրականութիւն ընելու առաջազրութեամբ, այլ Սուրբ Գիրք քարգմանելու հզօր գինովութեան մը մէջ, Դժուար չէ նոյնացնել այս երկու հիմովին տարրեր ձգտութերը։ Այս սխալը գործազրուած է արգէն։ Ու տասնըհինգ դարէ ի վեր մեր գրականութեան ոսկեդարը կը սիրենք յորջորջել շրջանին ուր գրական լրացքը գոյութիւն իսկ չունի։ ԺԹ. Գարուն մենք թատրոն կը գրենք պատմութիւն ընելու ու պատմութիւն կը գրենք գրականութիւն ընելու հակասական նպատակներովւ Ե. Գարուն մենք միկութիւններ կը փոխադրենք մեր նորոգ կազմուած աթութեան փորձելու, — կը հաւատանք թէ գրականութիւն կ'ընենք, Հեգնութիւնն՝ որպէսզի այդ վարանքի, փորձի, երբեք ստեղծման դարը մենք կաշենք ոսկի ու արեւմտահայ գրականութեան ամենէն քիչ գրական ըլլ-

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՀԱՄՄՈՒՐԱՊԻԻ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

178. Եթէ քրմուէի մը, նուիրագործուած կին մը, որոն հայրը իրեն օժիտ մը նուիրած է, և կնքագիր մը խմբագրած է իրեն (օժիտին շուրջ), (եթէ) կնքագրին մէջ, որ իրեն խմբագրած է չէ արձանագրած տալու իր առանձինութիւնը, անոր որ իրեն հանոյ կը թուր և չէ տուած իրեն բացարձակ աշատութիւն (ժառանգութենէն) օգտուելու։ հայրը ճակատագրին երթալէն վերջ, իր դաշտը և իր պարտէզը, իր եղբայրները պիտի առնեն և պիտի տան իրեն սննդեցն, իւղ, և զգեստեղէն իր բաժնի արժեքին համաձայն, և իր սիրոք պիտի գուացնեն։

178. Եթէ իր եղբայրները սննդեցն, իւղ, և զգեստեղէն, չեն տուած իրեն, իր բաժնի արժէքին համաձայն,

ԵՐԵՍՈՒԽՍԿԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 15)  
և իր սիրոք չեն գոհացուցած, իր դաշտը

ջանը մկրտենք մեծութեան տիտղոսներով։ Մեր ռոմանթիզմը թէս պատմական հզօր ախորժակներով, այսուհանդերձ անբաւար եղաւ ոչ միայն մեր պատմութիւնը գտնելու, այլև անոր մշակումը անհցնելու նոր մեթուանիրով, նոր ոգիով։ Ճեշտ էք վրիպանքը բեռնացնելու վիէննացիներուն, վիէննացիներուն, Պոլսեցիներուն վիզին։ Արեւելահայերը այս ռոմանթիզմին ամենէն առաջանք զգացն պատմական վրիպանքը։ 1900ին Ալոնցի երիտասարդութեան մեր ռոմանթիզմը արեւելահայ պատմական ըլլացայարան քին մէջ փարատած էր մեծ չափով, յամառելու համար վէպին ու քերութուածին մէջ։ Արեւելահայ թատրոնը ռոմանթիզմին սպասարկեց շատ վաղանցուկ նորոյթ մը իւղակն։ Սունգուկեանց մը բաշ նորոյթ մը իւղակն։ Սունգուկեանց որպէսզի բեմ չելէին Հէքիմեանի, Դուրութէսկի, Պէշկիթաշլեանի խաղերը։

8. ՕՇԱԿԱՆ

(Հարտմակելի)